

ԱԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԸ ԵՒ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆԸ

- "Ամենասուրբ արարչը նկալ Տիրութիւն"
- "Լուսատու մարգարտի գոյութեան գործարան"
- "Առաջակա աստիճան արփիասկիզբ այց"
- "Անման թագաւորի լուսակերտ արքայարան"
- "Տիեզերքի Ստեղծողի կաթոնամատոց մայր"
- "Քրիստոնէական առուանադրութեան օժման իշխարան"
- "Առժամանակ Էակի երջանիկ ծնող"

Ահա փոքրիկ փունջ մը այն անթիւ սահմանումներէն գորս Արք. Գրիգոր Նարեկացի իր ներշնչաման ամենազգայուն պահներուն արձանագրած է «Նիկողոս Արք. Աստուածածնի» գործին մէջ, զովերգելու համար հասկացողորթեան Մայր և կատարեալ կնոց նախատիպար Արք. Աստուածածինը:

Ներկայացնելու համար և հասկնալու համար Աստուածամօր Վերափոխման Տօնը, անհրաժեշտ է որ նախ անդրադառնանք անոր կեանքին, մատնանշենք որոշ իրողութիւններ որոնք կը յայտնաբերէն անոր նկարագրի գիծերը, այսինքն այն ինչ որ զինք արժանապէս կը դարձէ Տիրութիւն, 'թերկրեալը կանանց մէջ':

Այդ բնելու համար, պիտի որդեգրեմ ուրիշ ձեւ մը, փոխանակ պարզապէս կարդալու կենսագրութիւնը:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին հաստատած է Աստուածամօր նոյնուած շարք մը տօներ, որոնց թագն ու պատկը կը նկատուի Վերափոխման Տօնը:

Առաջին առիթով Սեպտեմբեր 8-ին կը յիշատակուի անոր ծննդող՝ ՄԱՅԻՍԻ Ի ՅԱՆԱԿԱՅ տօնին, որ ԺԳ. դարէն սկսեալ կը նշուի Հայ Եկեղեցւոյ մէջ:

Երկրորդ տօնն է ՀՅԱՋՄԱՆ, որ կը զուգադիպի Նոյեմբեր 21-ին: Ըստ նին նրէական առանցութեան, բոլոր ծնողները իրենց զաւակները պէտք է բԵՃԱՅԷՒՆ կամ Յոյիթին տաճարին ու յանձնային հոգատարութեանը տաճարի խնամատար տիկիններուն, որոնց պարտականութիւնն էր այդ երեխաները դաստիարակն մինչեւ անոնց չափահաս տարիքը՝ այսինքն 12 տարեկան: Ուրեմն հոս էր որ Մարիամ ստացաւ իր հիմնական դաստիարակութիւնը, հոս էր որ թրծուեցաւ իր ամրող նկարագիրը:

Երրորդ տօնն է Աւետումը, որ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ կը նշուի Ապրիլի 7-ին: Այս միջոցին է որ առաջին անգամ ըլլալով կ'արտայատուի Մարիամի հաւատքի անշափ տժն ու չափազանց խոնարին նկարագիրը: Աւանդութիւնը կ'ըսէ թէ երբ ան կը սերտէր մարգարետութիւնները, յատկապէս Եսայի Առաքարէի մէկ հաստածը որ գրուած էր 'Ահա կոյսն յդասցի և ծնցի որդի, և կոչեսցին զանուն նորա Էմմանուէլ', նախախամութիւնը յանկարծ կը յայտնի, Մարիամին աւետելու ճիշդ նոյն պատգամը, զայն կոչելով 'շնորհընկալ կոյս' և զինք ընսրելով իբրեւ 'անեղ աստուածութեան կամքի հաճելի բնակարան ու գգաստ անօթ': Ուրեմն Մարիամ այս ձեւով կ'ըլլայ այն ընդունարանը որու միջոցաւ երկինքն երկիր բերաւ Բանն Աստուած՝ Յիսուս Քրիստոսը:

Չորրորդ տօնն է Վերափոխումը, որուն պիտի անդրադառնամ շուտով. յիշելէ եար վերջին երկուրը, Գիտ Գուտոյ, որը Հայց. Եկեղեցին կը տօնէ ԺԸ. դարու երկրորդ կէսէն սկսեալ,

և որ կը յիշատակէ Աստուածամօր գոտածած գօտիի յայտնաբերումը Երտսադէմի մէջ Ե. դարուն. իսկ միւսը՝ Գիւտ Տփոյ, որ դարձեալ կը տօնոի ԺԸ. դարէց ի վեր: Այս տօնը կը նշէ Աստուածամօր լաշակը պարտնակող ստովին յայտնաբերումը Գալիլիոյ մէջ՝ Ե. դարուն:

Աստուածամօր նուիրուած ամենակարենոր տօնը որը հոյնքան խորիմաստ է որքան Ա- տեսումը՝ անոր Վերափոխումը նշող առիթը է, չորրորդ տաղաւարը Հայց. Եկեղեցւոյ մէջ: Ան տօնը է Աստուածամօր ննջման և երլիինք բարձրացման, որ կը յիշատակոի Օգոստոս ամ- սուրայ 15-ի մօսիկ Կիրակին: Խաչուած Յիսուս վերջին պատգամը կու տայ Իր սիրնեկալ ա- շակերտին: Յովինաննէս Առաքեալին՝ անոր յանձնելով Իր Մօրը նողատարութեան պարտա- կանութիւնը, ըսելով՝ «Ահա քո մայր»: Զարշարանքի այս աննկարագրելի վայրկեաններուն ահա ի յայտ կու գայ անսահման նողածութիւնը որ Քրիստոս ունէր Իր մօր հանդէա:

Աւանդութիւնը կ'ըսէ թէ Մարիամ 15 տարի կ'ապրի Քրիստոսի Համբարձումէն եւր ու կ'արժանանայ Առաքեալներուն յատուի նողատարութեան, մանաւանդ՝ Յովինաննէսի: Կ'ըսուի թէ Տիրամայրը ճախսազգալով իր մամիք և քաղաքէց բացակայոյ Բարթողիմէոս Առաքեալի վիշտը ի լոր իր մահուան, իր կենդանագիր նկարը կու տայ Յովինաննէս Առաքեալին, որ իր կարգին տայ Բարթողիմէոսի: Մինչ այդ յուղարկաւորութիւնը կը կատարուի Գերսեմանիի պարտէցին մէջ մէծ թափօրով: Բարթողիմէոս անմիջապէս կը վերադառնայ Երտսադէմ, և անգայման կ'ուզէ այցելել Աստուածամօր գերեզմանը, յարգանքի իր վերջին սուրբը տալու նամար: Գերեզմանը կը բանան, բայց չեն գտնեն Տիրամայրը: Ուստի Առաքեալները կ'եզ- րակացնեն որ Քրիստոս կատարած է իր խոստումը՝ Մայրը երկինք բարձրացնելով:

Այս երեւոյթը Առաքեալներուն կողմէ կը յիշատակուի իրեն ՝Աւանդութիւն՝ և կը տօն- իի մինչեւ Թ. դար, երբ Եկեղեցւոյ կողմէ կ'ընդունուի իրեն Վարդապետութիւն: Ուրեմն Վե- րափոխուման տօնը իրեն եկեղեցական աւանդութիւն հասած է մեզի, բանի ոչ մէկ անդրա- դարձ եղած է այդ երեւոյթին Նոր Կտակարանին մէջ: Հետաքրքրական է որ Կաթողիկ Եկեղե- ցին Աստուածամօր վերափոխումը պաշտօնապէս կ'ընդունի միայն 1950 թուականի նոյնմերն 1-ին: Այստեղ պէտք է յիշել որ Քրիստոսի նուիրուած բոլոր տօները կարեւորութիւն ստացած են ժամանակի ընթացքին և պաշտօնականացած են դուշ շրջանէ մը վերջ, ինչպէս ՄՅունի, Յարութիւնը, Համբարձումը եւալլէ: Քրիստոս ինք ըսած էր ցորենի հատիկի առակով, թէ իր խօսքը ժամանակի ընթացքին կարեւորութիւն պիտի ստանայ. «Քանզի ինքիրմէ պսուի կու տայ. առաջ խոտը, յեսոյ հասկը, անկէ եւր լեցուն ցորենի հասկին մէջ» (Մարկ. 4, 28):

Աստուածամօր տիպարը, ինչպէս նաև անոր Վերափոխումը առիթ տուած է դաւա- նարանական տարակարծութիւններու: Անոնցմէ առաջինը կը վերաբերի Անտիոքէն Նեստոր վարդապետին - նետագային Պոլսոյ Պատրիարք, որ Յիսուս ծնած էր մանկանացու բայց ՚Ա. Հոգիով բարձրացած էր Աստուածային աստիճանին': Այս վարկածը անշոշաւ կը մերժէր Մա- րիամի Աստուածամայր ըլլալը: Եփեսոսի Ժողովը, 431 թուականին, Մարիամը պաշտօնապէս կ'ընդունի իրեն Աստուածածին՝ ուրեմն՝ պաշտամունքի առարկայ: Միջանկեալ պէտք է յիշել որ Նեստոր Պատրիարք իրեն ներեւուիլու կը պաշտօնազրկուի և կ'արտորի Եգիպտոս: Իսկ դուշ Բողոքական եկեղեցիներ կը ներգեն Աստուածամօր երկինք համբառնալը, երեւոյթը նկատելով հակա-աստուածաշնչական: Այստեղ Վաչէ Ծ. Վրդ. Ինգնատոսնան հարց կու տայ թէ ինչպէ՞ս կարելի է հակա-աստուածաշնչական անուանել Աստուածամօր համբարձումը երբ Հին Կտակարանի մէջ արդէց կը հանդիպինք Ենովիք, Մովսէսի և Եղիայի համբարձման պարագաներուն: Իսկ Մարիամի պարագային անոր Աստուծոյ Որդիին մայրը ըլլալու հանգա- մանը ինքնին բաւարար է որ ան արժանի ըլլայ հման ընտրութեան:

Աստուածամայրը, ինչպէս նախապէս յիշեցի, նախատիպարն է քրիստոնէական խո- նարհութեան ու խոր հաւատքի: Այս առնշութեամբ, Վաչէ Ծ. Վրդ. Ինգնատոսնան հետաքրքրական բաղդատական մը կ'ընէ Աբրահամի և Մարիամի միջեւ: Արդ՝ անոր բացա- նիկ հաւատքը էր որ զինք արժանի ըրաւ Աստուածամայր ըլլալու «Օրինեալ ես դուն կիներուն մէջ և օրինեալ է քո որովայնի պտութը»: Ինչպէս որ Աբրահամ հաւատաց իր մէջ Աստուծոյ գոյութեանը և դարձաւ Խրայէլի Հայրը, Եղինակս Մարիամ Աստուծոյ որդիին կրեց իր մէջ և դարձաւ քրիստոնէաներու Մայրը: Ինենց հաւատքի շնորհի Աբրահամ և Մարիամ հիմնապէս փոխեցին մարդկութեան պատմութեան ուղղութիւնը: Աստուած օրինեց Աբրահամը ինչպէս որ

կիներուն մէջ օրինեալ անուանեց Մարիամը: Երրորդ պարագայ մը եւս կը գրաւէ մեր ոշադրութիւնը. երբ Աստուած փորձեց Արքահամը՝ անոր միակ զաւակը իրեւ զո՞ր ոգելով: Արքահամ ցոյց տուա Աստուծոյ հանդէալ ունեցած իր հաւատքի ուժը, զլալով հնագանդորթեան տիպարը զալիք սերունդներուն, խորապէս զիտակցելով որ Աստուած, առնելով հանդէրձ իր միակ զաւակը, յարութիւն պիտի տար անոր: Իսկ Մարիամ, լսելով հանդէրձ Քրիստոսի հասցէին եղած անարդաներն ու ծիծաղը երբ Ան զամուած էր խաչին, կը հաւատար Աստուծոյ կարողորթեան մեռեներուն յարութիւն տալու, և վասան էր որ պիտի զտնէ իր յարուցեալ զաւակը:

Տիրամայրը իրեւ տիպար Մայր ու կին, օրինակը հաւատքի և խոնարհորթեան, և նաև միսիթարիչ ու բարեխօս: Անոր է որ կը դիմենը երբ կը հանդիպինը անել լինակներու: Անոր մէջ է որ կը փորձենը զտնել միսիթարութիւն երբ կը գտնուինը դժուարութիւններու դէմ հանդիման:

Գալով Աստուածամօր Վերափոխման տօնին նետ կապուած Հայց. Առաքելական Եկեղեցւոյ աւանդորթիւններուն, պիտի յիշեմ երեք միայն, առիթ տալով ձեզի որ ձեր փորձառութիւնները բաժնէք: Անոնցմէ առաջինը առնչուած է Եկեղեցւոյ կառուցին նետ. Հայաստանեայց Եկեղեցւոյ Մայր Խորանի Ըկարը ընդհանրապէս Շոյիրուած Կ'ըլլայ Աստուածամօր: Երրորդ աւանդորթիւնը բոլորի ծանօթ Խաղողօրինները է: Այս աւանդորթիւնը կու զայ նեռաւոր անցեալէն, երբ սովորութիւն էր բերքի առաջին և լաւագոյն բաժինը Շոյիրել ասսուածներուն՝ իրեւ գոհարանութիւն և երխուագիտութիւն: Հեթանոսական այս աւանդորթիւնը, որ շատ հաւանաբար ողոտած էր պատարերութեան մայր Անահիտին, Հայց. Առաք. Եկեղեցին որդեգրեց իրեւ ընծայաբերում՝ զայն զոգադիպեցնելով Աստուածամօր տօնին: Ինչո՞ւ խաղողը որովհենտեւ խաղողէն պատրաստուած զինին է որ կ'օգտագործով իրեւ խորհրդացիքը Քրիստոսի արեան Ս. Պատրագի ընթացքին: Շատերու համար սովորութիւն է խաղող շոտել մինչեւ Աստուածածնայ տօնը: Այդ օրը անուանակոչութեան տօն է նաև անոնց որոնք կը կրեն Մարի, Մարիամ, Սրբունի, Արփի, Տիրունի և նման անոններ:

Երրորդ աւանդորթիւնը կապուած է Սր. Գրիգոր Նարեկացիի նետ: Կ'ըսուի թէ Նարեկացի շատ զօրաւոր ցանկութիւնը կ'ունենայ տեսնելու Տիրամայրը՝ մասուկ Յիսուսը գիրկին մէջ: Փափաքը կ'իրականանայ, և ան մի քանի անգամ կը տեսնէ Աստուածամօր պատկերը որ կը ցոլար դիմացի կողին: Նարեկացի, վերացած այս երեւոյթով, կ'անցնի ծովը և կը ծնրադէ անոր առջեւ ու կը լսէ Տիրամօր ձայնը. «Առ զտէր քո, զոր խնդրէիր»: Այնուհետեւ կողին կը կոշուի Առտէր:

Վերջացնելու համար, կ'ուգեմ կարդալ գեղեցիկ ու խմաստալից հաստուած մը Աստղիկ Արեւայի - այժմ՝ Եսպիկոպոս - մէկ բանաստեղծութեան՝ Շոյիրուած Տիրամօր, զոր կարելի է նկատել բարեխօսութեան աղերս.

Եթէ ճա՞ր լինէր քո սիրով սիրել մէկս միւսին,
Օ՛, որքան պիտի գեղեցիկ դառնար
Աշխարհն այս մթին՝
-Ո՛վ սուրբ Տիրամայր...

Եթէ ճա՞ր լինէր քո սիրով սիրել մէկս միւսին,
Պիտի խաւարը անձանօթ մնար
Բոլորիս համար՝
-Ո՛վ սուրբ Տիրամայր...

Եթէ ճա՞ր լինէր՝ մէծահոգութեամբ
Ներում շնորհել մէկս միւսին
Քո նմանութեամբ,
Ես հաւատում եմ,
Ո՛չ որ չէր տիսրի մեր անձուկ կհանքում
-Ո՛վ սուրբ Տիրամայր.

ՅԱՍՄԻԿ ՔԻՒՐՏԵԱՆ